

ՆԵԿ զինքն՝ի Դելփիս, Ապոլոնի տաճա-
րը, որ ծնկան վրայ եկած բագնին առ-
ջել կ'աղօթէ, մինչդեռ կատաղիք չհա-
մարձակելով մինչև սրբարանին խորն
ետեւն երթալ, գաւթին մէջ կը քնա-
նան, սպասելով որ տաճարէն դուրս
ելլէ:

Կեփորաց մէջ Որեստ կը տեսնէր
միայն կատաղեաց մոլեգին զինքն հա-
լածելը, և քերթողն այս կերպով կ'ու-
զէր մեզի մայրասպանին տագնապն ի-
մացնել: Եւմենեայց մէջ աւելի համար-
ձակ է. սպանողին արհաւրացը այնպի-
սի կերպարանք մը կ'ուզէ տալ որ հան-
գիսականաց վրայ տպաւրութիւն ընէ,
և կը ցուցընէ անվեհեր զկատաղիս որ
անոր ոտնատեղեաց արիւնազանգ հե-
տոցը վրայէն կ'երթան: Վայրկեան մը
քոն կ'ըլլան մինչ Որեստ 'ի Դելփիս
Ապոլոնի բագնին պլուած էր. բայց
ահա զիրենք զարթուցանելու համար
քան զկատաղիսն ահաւոր ուրուական
մը, կլիտեմնեստրի ստուելը, որ Որես-

տեայ ետեւէն ընկած տարտարոսական
ամբոխը կշամբանք կը յարուցանէ,
կը ցուցընէ իր դեռ արիւնոտ վէրքերն,
և այն երևոյթէն ու արեանը հոտէն կա-
տաղիք կ'արթննան, կը վազեն ասդիս
անդին մարդասպանն փնտոելով, որ
Հեփեստեայ պահպանութեամբն փա-
խեր էր: « Փրծաւ, — կը պոռան զայ-
րագին, — փրծաւ մեր թակարդէն:
Քուն մեզ յաղթեց, և որսն փախաւ:
Ո՛վ Հեփեստոս, ով նենգաւոր զաւակդ
Արամազդայ, մանուկ աստուած, որ խա-
բեցիր զմեզ, զին աստուածուհիս. ու
քեզ պաղատող ամբարիշտ ու մարդա-
պան աղաչաւորն ազատեցիր: Զգու-
շացիր քու արդարութեան հակառակ
նենգութեանդ վրայ պարծերու.... Ահա
մանուկ աստուածոց յանդգնութիւնն,
ահա ոճրագործին վրէժխնդիր Պար-
կայց իրենց ըրած անիրաւութիւնն¹: »

Կը շարունակուի:

Վ Ա.Ր Դ Դ Ք

Էր գարուն, եւ անուշակ ազգեցութեամբ ըզցուրտ բարկ՝
Ընդ այդ քըլքմաւէտ եկաւորեալ շրնչէր տիւ:
Կառաց Արշալուսոյն կարապետէր հողմ մեղմիկ,
Յորդորեալ ի կանխել ըզտապ տուշնջեան տօթարեր:
Յածէի ի զրախտ ջրարրի ընդ քառակողմ ճեմելիս,
Յեւ առաւօտուն զբւարճանալ կամելով:
Տեսի ըզթանձրամած եղեամն ընդ սէզ վայրաբեր՝
Առկախեալ, կամ կացեալ ըզգագաթամբք բանջարոյ,
Եւ կայտուեալ ըզգընդաձեւ շիթս ի կաղամբ լայնալիր.
Դեռ իսկ ուռուցիկս յերկնածորանն ի ցօղոյ:
Տեսի ըզվարդենիս՝ պեստեամնն ի շուք ծիծաղեալ,
Ցօղաթուրմն ի ծագել Արուսեկին նորածնունդ:
Թաւաթուփ եղեմնապատ՝ ի շաղ շողայր ձիւնաթոյր,
ի նախկին տուշնջեան նըշոյլ անդէն ի չիք ցընդելի:

Յերկբայս կաս, տայ թէ առնու Այզն ի վարդից ըղբոսոր,
իամ ընդ տիւ լուսածագեալ ծաղկունք երփնին գունագեղ:
Նոյն շաղ, նոյն երանդ, նոյն յերկոսեան շուք այգուն.
Զի աստեղն եւ ծաղկին ինքն է Աստղիկ թագուհի:
Նա գուցէ բուրումն իսկ նոյն, այլ այն զօղովք վեհափառ
Ծաւալի, այս յաւէտ շընչեալ բուրէ 'ի մօտուստ:
Զի ծաղկին զոյգ եւ աստեղն աստուածուհւոյն պափոսեան
կամք այս են, արկանել ըզծիրանիս նոյնակերպ:
Անցելոյ վայրկենի, ահա ծաղկանց նորածին՝
Բողբոջքն անջատէին զուգատարած ծաւալմամբ:
Կէպ ծաղկեն, ըստօղեալք յանձուկ թերթիցն ապարօշ,
Այլք փափուկ ըատեղամբքն ի շէկ բոսոր ներկանին.
Կէպ ըզնուրք կոկոնին ըզսօս կատարսըն պարզեն,
Ըզծայրալն լուծեալ ծիրանափառ գագաթան:
Զամփոփեալան է որ զգըլխով զարկանելիսն հոլանէ,
Հանդերձեալ մատուցանել ըզթերթսն ի թիւ համարոյ.
Եւ անդէն մերկաց ըզշուք զրւարթագեղ բաժակին,
Յայտ ածեալ ըզծածկեալ խիտ ըզսերմանս քըլքմագոյն:
Եւ ահա որ համակ բոցով վարսիցըն ցոլայր,
Մերկացեալ տերեւաթափ եւ զունատեալ թարշամի:
Զարմացայ ընդ շոյտ կապուտ ժամանակին փախըստեայ,
Եւ թէ իբր այն ինչ ծընեալ վարդն եւ ի նոյն ծերանայ:
Աւանիկ պայծառ ծաղկին կարմիր խոպոալք թափեցան
Մինչ խօսիմս, եւ երկիր կարմրազգեստեալ պաղպաջէ:
Այնքանի գեղ եւ բողբոջ եւ այլազան դէմք պէսպէս
Առ օրին ընձիւղեալ եւ խամրեցան ի նըմին:
Գանգատիմք, բընութիւն, զի սուղ ծաղկանցդ է շընորհ.
Ըզպարզեւսդ այն ինչ ցուցեալ, անդէն յաշաց գողանաս.
Ուր ինչ մէն միոյ աւուր, նոյն եւ վարդից կենաց չափ,
Այց գեռ իսկ յարբունս հասեալ, հուպ բըռնանայ ալեւոյթ:
Զոր փաղփուն Ալուսեակն ետես ծաղկեալ գեռաբոյս,
Յամրային գիշերավարն եգիտ զառամ ի դարձին.
Այլ թէսէտ սակաւօրեայ ծաղկաւէտեալ եւ խամրի,
Սակայն յաջորդեալ զիւր երկայնէ ժամանակ:

Աշոնիու .